

Ն Ե Ր Ծ Ո Ւ Ծ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Պ Ր Ո Ր Ա Տ Ի Կ Է

| ԱՆՈՒՆԱՔ ՎԱՃԱՌԱՅ | ՎԱՃԱՌՈՂ ՏՆՆԵՐԸ | ԱՐԺՅՔԸ ՅՐԱՅԿՈՎ |
|-----------------------|------------------|-------------------|
| Բրինձ . . . | Թափախ-Պոյապատ | 66132 |
| Օճառ . . . | Այնթապ-Անտիոք | 43125 |
| Լեղակ . . . | Մարտիկա | 15000 |
| Կրկաթ . . . | Շուէտ-Ռուսիա | 104100 |
| Անագ . . . | Մարտիկա | 7027 |
| Ձէթ . . . | Քիչիկ-Մետիչիէնէ | 6210 |
| Քարիւշ . . . | Պաթուս | 64400 |
| Մամ . . . | Մարտիկա | 2760 |
| Ապակեղէն . . . | Գերմանիա | 12175 |
| Անելիճի ներկ . . . | Մարտիկա | 2900 |
| Նրբաբեւեռ . . . | Փարիզ | 10350 |
| Շաքար . . . | Թրիեսթ-Մարտիկա | 49162 |
| Պարճ . . . | Մարտիկա | 74520 |
| Բամբակ . . . | Աստիս-Խարբերք | 147200 |
| Լուցկի . . . | Թրիեսթ | 42000 |
| Թուղթ . . . | » | 42000 |
| Մանր երկաթեղէնք . . . | Գերմանիա | 41000 |
| Հնդիկ պատտառք . . . | Մէնչուրթը-Օտեսու | 200000 |
| Քաղիթ կտաւ . . . | » | 50000 |
| Սուխայ . . . | Գերմանիա-Ռուսիա | 35000 |
| Յէւ . . . | Թրիեսթ | 16000 |
| Կարմիր . . . | Մարտիկա | 15000 |
| Եղն . . . | Կարս-Կարին | 25000 |
| Ռուս . . . | Ասորիս-Ամբրիկա | 4200 |
| Ալգուլ . . . | Ասորիս | 1610 |
| Գունեակ . . . | Մարտիկա | 3000 |
| Օղի . . . | Զանազան տեղերէ | 13500 |

Գումարն 1063571

Փաւտոսի զլիաւոր գետերն են Գրգըր-բրձաք, Թագանիխ-ուս և Չէքիքէք-լայ, որոց միախառնուելովը կը ձեւանայ Եշէիլ-բրձաք կամ Ամասիայ գետը . միւս գետերն են Թիրասիան, Տիչի-լայ, Աք-ուս, և այլն: Լեռներն յիշենք Քիւեր-տաղ, Աք-տաղ, Ապտայ, Պիլ-տաղ, Ֆիերատ-տաղ, Չալալար-տաղը, Քալի-տաղ, և այլն:

Ծանօթ զէպքերու ժամանակ թէ Ամասիա ըսողարի և թէ զաւտին մէջ Հայք կորուստ ունեցան 1000է աւելի անձինք, տուններնիս ավերեցին, չրադացներ թրահեցին, և այլ ամէն տեսակ խոցոտութիւն ի գործ դրին: — Սոփերք, ԺՁ. 55-63: Թարսու Ալլար, 39-67: Ճնպրճ. ի Բարբրճ, 5-8: Տեղագրութիւնք, 54-58, Քաղաքական աշխարհ. 553: Վ. Քիւն, Ա. 738-756:

Հ. ՍՈՒՔԻՍԵՍ ԷՍԻԿՍԵՍ

(Շար. տես էջ 307)

ՍՏՈՅԳ է թէ զլիաւոր պատճառն որոյ վրայ յենած կը մերժեն ոմանք Յովհ. Ե. զլիսոյն երկու համարներուն վաւերականութիւնը՝ ձեռագիրք են. վասն զի բովանդակ ըրիտոնեայ աւանդութեան մէջ, բաց ՚ի Ռար-Երբէտոսի տաւած տեղեկութեան, չկայ ձայն մը, որ մեզի տարակուսել տայ. որով Յովհ. հաննու նոյն անցից աննպաստ վկայութիւնք ի ձեռագիրս միայն են, զորս այժմ կ'ուզենք բննել:

Յիշենք առանց մանրամասնութեան իջնելու ուրիշ ազգաց ձեռագիրներուն յայտմասին բռնած ընթացքը:

Առ Յոյնս չորս ձեռագիրք կը գտնուին որ երկու տուններն ալ չեն պարունակեր. դարձեալ երկուք՝ որ Յ տունը չեն բովանդակեր, և երկուք՝ որ միայն 4ը. բաց առնոցմէ քսանի մը չափ որ սոյն համարները մասամբ կամ ամբողջ՝ նշաններով կը ներկայացնեն. այն է աստեղանիչը (⊗. ✕) յորելիք (obèles) (÷) և >, Տ, այսպիսի ձևեր: Ահա ասոցք միայն են յունարէն Աստորասներու 12էն 15 հազար ծանօթ օրինակաց մէջէն՝ որ խնդրոյս հակառակ նժարին մէջ ծանրանալ կը թուին, որ և կարծենք թէ իրաւ ոչինչ են:

Նոյնը կրնանք բնի լատին ձեռագրաց համար որոց թիւը 20 հազարի ալ կը հասնին, և հետեանք մը չի հասնուիր եթէ երկու կամ երեք և նոյն իսկ տասն օրինակը չպարունակեն Յ և 4 տունները կամ մին առնոցմէ: Ապացոյց մ'է այն թէ եղած են մի քանի անձինք որ այդ տուններուն վաւերականութիւնը մերժեր են, կամ թէ այնպէս մեկներ են յոյն օրինակաց աստեղանիչը. և չենք կարող ժխտել թէ այդ համարներն ունեցեր են երբեմն, ինչպէս այժմ: Իրենց

հակառակորդը, սակայն տարակուսի մը գոյութիւնը պիտի չհաստատւինք, այլ շափել էր մեր նպատակը նոյն տարակուսի ընդարձակաշրջանը:

Խօսելով ասորի թարգմանութեան վրայ արդէն իսկ ըսինք թէ Գիրքթոնեան ձեռագիրը շունի 3 և 4 տուները, և սոյն ձեռագիրը այնչափ հին չէ որչափ որ ոմանք ուզեցին համարել. եթէ նոյնը հնագրութեան միայն մէկ կողմով դատենք, կարմիր կէտա-գրութիւնը որ տուները բաժնելու էր ծառայէ, այդ ձեռագիրը համեմատաբար յետին դարու մը պիտի իջեցնէ: Կարմրագեղով կէտագրե-լու սովորութիւնը ասորի ձեռագրաց մէջ նոր է, չենք կարծեր որ Ը. Երսրդ դարէն վեր օրինակ մը գտնուի, և ասորի գրութեան մէջ կարմրագոյն կէտագրութիւնը յարաբարցոց մոժտուած էր թուի. արաբերէն աւետարան-ներու ամէն գրչագիրք այս գունաւոր կէտագրութիւնն ունին: Վերջպէս ինչ ալ որ ըլլայ, Գիրքթոնեանը ձեռագիր մ'է, որուն ոչ հեղինակը, ոչ ծագումը և ոչ պատմու-թիւնը կը գիտցուի, և նշանակութիւն շունի երբ փշիթոյի բաղմամբի հնագոյն օրի-նակաց հետ ի կշիռ դնենք, որոց տասին ինը մեզ ծանօթ են և ամէնքն ալ 3-4 համարները կը բովանդակեն տաճոց աստեղանիշներու կամ այլ նշաններու: Այս երկուքն զատ, Ասորիք թարգմանութիւն մ'ալ ունին, որուն ձեռագիրներէն ոմանք աստեղանիշներ և յորելիներ կը ներկայացնեն նոյն տեղը, այս է Փիլոզոսն — Հերակլեան թարգմանութիւնը: Բայց ծանօթ է որ նոյն թարգմանութիւնը կրկին քննուեցաւ յԱլեք-սանդրիա 616-617 ին: Արդ Փիլոզոսնեան վերծանութեան աստեղանիշք չեն այլ ինչ եթէ ոչ Որոզինեայ գրութեան կիրառու-թիւնը:

Քանի որ իջեցինք զՈրոզինէս ըսենք թէ ինչ նշանակութիւն ունին աստեղանիշք և այլ ձևերն:

Յայտնի է թէ հակառակորդը չեն տա-տամիր վճեկու թէ այդ ամէն նշաններն ալ միտողական նշանակութիւն մ'ունին ու 3 և 4 համարներուն անվաւեր ըլլալը կը բացատրեն: Ատոնցմէ ոմանք կարծես թէ

հմայելու, զուշակելու շքնաղ յատկութեամբ օժտուած են, մէկէն կը կնքեն. այլք աւելի մտաւոր կ'երևան որովհետև կը զուշանն ըսելով «բռնի քն» անվաւեր է, «տարա-կոչասական» է, կամ լաւ ևս «իրը հաս-րակաց պաշտամանց մէջ ի բաց բողոքելիք». սակայն ինչ հիման վրայ յեցած. արեւօք այդ նշաններու բնական ունեցած նշանա-կութեան վրայ. — ոչ. վասն զի այդ ձևե-րէն ոմանք այլ և այլ իմաստներ ունեցած են և ունին: Որոզինէս աստեղանիշներու և յորելիներու բոլորովին հակառակ նշանա-կութիւններ տուած էր, որուն համար կը վկայէ Ս. Հերոնիմոս. «Աստեղանիշ գրու ուր որ (երբայականին մէջ) կորսուած էր, և (ուրիշ թարգմանութիւններէ) մէջ տեղ հա-նեց, լուսաւորեց. իսկ ուր որ երբայականին մէջ չկար և յունարեան մէջ աւելցուած կը գտնէր, Յորելի գրու, զոր մեք լատինաց շամփոռ կրնամք անուանել, որով խողխողել և յալթաւարել կը նշանակէ ինչ որ վաւեր գրոց մէջ չի գտնուիր»: Հետեւաբար աստեղա-նիշք փոխանակ տկարացնելու Յովհաննու կրկին համարներուն վաւերակնութիւնը, պիտի հաստատեն մասաւանդ. իսկ յորելի-ներու՝ այս առթիւն մէջ հազիւ երբեմն կը պատահինք:

Ուրիշ ասպացոյց մ'ալ որ նշանք մի և նոյն իմաստը չունին՝ այս է, որ օրինակողք եր-բեմն զանազանել կը թուին աստեղանիշը յորելիէն. այսպէս, օրինակ մը որ աստղ կը դնէ 4 համարին սկիզբը, նոյն տան վեր-ջաւորութեան դիմաց յորելի կը նշանէ. ու-րեմն յայտնի դիտումն կայ հոն զանազանե-լու եթէ նշանները և եթէ համարին կրկին մատուցը: Եւ չկայ ոչ մի ձեռագիր որ Սուրբ Գրոց այս կամ այն կերպի դիմաց աստղեր, չակերանի և կերպ կերպ նշաններ չունենայ. օրինակ իմն կայ ձեռագիր մը որ Առաքելոց առ հաստացեալս Անտիոքայ գրած թուղթը (Պորժք. Առաք. ԺԵ. 23-30) ամբողջ յո-բելիկով (շ) կը նշանէ. ուրեմն նոյն օրի-նակողին մտաց համեմատ անվաւեր էր այդ թուղթը: Արդ եթէ հասկընալ ուզենանք այս ինչ նշանին իմաստը, հարկ է ամէն պարա-զայ քննել. երբեմն ստոյգ հետևութիւններ

կրնանք հանել, բայց շատ անգամ ալ տա-
րակուսով կը մնանք:

Ուրեմն Յովհաննու 3 և 4 համարներու
առջև կրուած նշաններուն ինչ մեկնութիւն
պէտք է տալ: Որոշակի պատասխան մը
չի տրուիր. կարելի է որ ի սկզբան ծիսական
նշանակութիւն մ'ունեցած ըլլան, դարձեալ
կրնայ ըլլալ որ առ ոմանս իրենց տարա-
կոյսը կամ յայլոց լատինն նշանելու սահ-
մանուած ըլլան, ինչպէս նաև կարելի է հա-
ւանական իսկ է որ նախ յատուկ իմաստ
մ'ունէին, բայց ժամանակ անցնելով ուրիշ
նշանակութիւն մ'ալ ստացեր են: Եթէ այդ
համարները պակասած չըլլային քանի մը
գրչագիրներէ, նոյն նշաններուն այնպիսի
օտար բացատրութիւն մը պիտի չտային, կամ
նաև եթէ այդ տուններուն հանդէպ նոյն ձե-
ւերը կրուած չըլլային, երբեք պիտի չյա-

1. Չօհրպետն ի յառաջարանի Սուրբ Գրոց
համեմատական տպագրութեան, յետ մանրա-
մասն պատմելու Որոգինեայ առեղանիշներու
և բրգաձևերու (յորեկոյ) իմաստը, և հաս-
տատելու թէ Խորենացու և Արեան «ստոյգ
և հաստատուն օրինակ գրոց» ըստծոյ էր նոյն
ինքն Որոգինեայ վեցիշնանէն օրինակուածը և
Եւսեբիոսի գործակցութեամբ կոստանդնուպո-
լիս զրկուած բազմաթիւ օրինակներէն մին, կը
յաւելու: «Իբր ակնեյրև հաւատարմն մեզ հետ
որոգինեան աստեղանշանացն և բրգաձևաց՝ որ
ի զըլազիրս մեր երևին այսօր. ըստ որում ի-
մանաբք զգուշութեամբ նշանակեալ ի թարգ-
մանչաց անտի մերոց ի հայկականն՝ որպէս
զիտն և զարն ի հելլենական և զպարսկարի իւ-
րեանց... Թէպէտ և ի վերայ այսր ամենայնի
անտեղի էր մեզ կարծել, եթէ այնչափ և այ-
նոքիկ միայն՝ զորս ըստ տեղեաց տեղեաց
նշմարմբ յառաջիկայ իրազիրս մեր, իցեն ու-
րօգինեան նշանագրութիւնք ճշգրտի. զորչ-
մեանք: Քանզի մչ միայն ի հայկական մաստանս
մեր, այլ և ի նոյն ի հելլենականն՝ օրինակաց
օրինակս փոխագրեալ ի միջոցս բազում դա-
րուց՝ ի պակասութենք աչաբար խնամցոյ զըր-
չաց, յուրով այլայլեցան այն նշանք. կամ զին
փոխակերպ միւտայն զնեղով կամ առուելու-
թեամբ նշանակելով ուր մչ պարտն էր...»:

2. Մեծարգոյ Հեղինակը (Ab. Martin) իւր
հետեանց ցուցակին մէջ 30 հատ միայն կը

պատուէին անոնք: Գիրքին է այս ամէնը
խորհրդածելը, սակայն զայս աւելի՛ քան թէ
զայն հաստատելու համար հարկ է ապա-
ցոյցներ, ստոյգ վիպյութիւններ ունենալ¹:

Խօսինք հայ ձեռագրաց վրայ ալ:
Գուցէ երեք կամ չորս հարիւր, հայերէն
նոր կտակարանի ձեռագիրներ ըլլան էջ-
միածնի, Երուսաղեմայ, Վենետիոյ, Վեն-
նայի, Մոսկուայի, Հոովմայ, Փարիզու, Պեռ-
լինու գրագրարաններու մէջ: Մենք այս ձե-
ռագրաց միայն մէկ մտար տեսանք, սակայն
բաւական՝ ստոյգ զարգափար մը յօրինելու
չափ: Ի վենետիկ տեսածնիս ամէնքն ալ
երկաթագիր են, և հնագոյնք կը կարծուին,
ամէնքն ալ գրեթէ ԺԳ. երրորդ դարէն առաջ
գաղափարուած, իսկ ոմանք մինչև Թ. երր-
դար ալ կ'ընեն, օրինակ իմն Տրապիզոնի Ա-
ւետարան կոչուածը²:

Նշանակէ մեր մատենադարանին նոր կտակա-
րանի օրինակները, մինչդեռ անոնց թիւը զբե-
թէ հարիւրի հասած է. որոցմէ ստուգելու մեծ
մասը ունին Յովհ. Ե ղլխոյն և համարը, սա-
նաք չունին, իսկ սակաւ ևս զանազան տա-
բերութեամբ: յայտուս մին կը զնէ. «Չի հընչ-
տակ Տեառն ըստ ամի իջանէր», ուրիշ մը
«ըստ ամի ամի իջանէր», իսկ ուրիշ մը աւելի
մեծ տարբերութեամբ. «Աք հընչտակ Տեառն
ըստ ամի իջանէր և յուզէր զՆոյն և ի հի-
սանդացն որ նախ իրանէին ի յուզել ըուրցն
բժշկէր. ոչ ունեղով նշան հիւանդութեան կամ
սպի ինչ»: Զորորդ մ'ալ փոխանակ քոշկիրի
կը զնէ աստամայն զըլանայր: Զասոնք ան-
ցողակէ և համառօտ յիշեցինք, ցոյց տալու
համար որ նոյն չորրորդ համարին տարբեր
թարգմանութիւն ալ ունեցեր ենք: — Դարձեալ
կարևոր կը համարինք յիշել թէ նոյն Ե ղլխոյն
զիմաց՝ Պէ այն է երրորդ շարքի նշանելու տեղ,
ոմանք ի զըլազիրաց դրած են թիւ այն է երկրորդ
շարքի: — Իսկ Չօհրպետն իւր տպագրութեան
մէջ հետեւեալ ծանօթութիւնն կը զնէ մեր հա-
մարներուն նկատմամբ. «Ի քաղառնս պակասի
այս 4. համար. Եւ հընչտակ Տեառն... նշան
հիւանդութեան էր ի սակառոց անտի որք
ոսինի իմեմնատ սերտանք ի յոսանցս
լակերտիս նշանակելն գրանս» (Տպ. Վենետիկ,
1805. էջ 709):

Գններ Հոս մեր քննութեան արդիւնքը :

| | Փարիզ | Պեռլին | Մոսկուա | Վիեննա | Վենետիկ | Ռովանդ. |
|------------------------|----------|----------|----------|-----------|-----------|-----------|
| Բովանդակողք 3 Բ համարը | 7 | 4 | 6 | 18 | 20 | 55 |
| Համար 4 { | » | » | » | » | » | » |
| | | | | | | |
| Համար 4 { | » | » | » | » | » | » |
| Համար 4 { | » | » | » | » | » | » |
| Համար 4 առանց նշանի | 3 | 2 | 3 | 3 | 4 | 12 |
| Թողուցողք 4 համարը | 4 | 2 | 3 | 13 | 19 | 44 |
| Բովանդակութիւն | 7 | 4 | 6 | 18 | 20 | 55 |

Հետեւել ցուցակին մէջ քանի մը ձեռագիրք պակաս են, վասն զի նոյն տեղի թերթերը փրթած էին, յորս նշանաւոր է ծանօթ ամենէն Հին Աւետարանը՝ Լազարեան ճամբարանինը՝ ի Մոսկուա, որ 886 թուականին է :

55 ձեռագրաց մէջ որ ի ցուցակին կը գտնուին 41ը չորրորդ համարը չունին, 12ը նոյն տունը առանց նշանի մը կը գրեն, 1 հաստ միայն ՏՏ նշանով կը գինէ, և ուրիշ մը կարմիր աստղանշանով : Սոյն ձեռագիրներէն ամէնքն ալ երրորդ տան վերջը կը պարունակեն : Իսկ չորրորդ համարը մերժող ձեռագրաց համեմատութիւնն 74 1/2 առ հարիւր է, իսկ ընդունողը՝ շուրջ 25 1/2 առ հարիւր :

Համեմատարար այնչափ հարուստ շնորհ Ղփտի ձեռագրաց կողմանէ, այնու հանդերձ ստոյգ զաղափար մը կրնանք ձեռքից առնոց կարծեաց վրայ, յԻրոպա գտնած 20—25 պաշտօններու օգնութեամբ : Նախ, մինչև ցարզ նոյն համարներուն թերական (անուանեալ թարգմանութեան) բնագիրը չէ գտնուած, համարելով որ երբեմն եղած ըլլայ, թէպէտև ստոյգ ալ է թէ միայն պատահական ռնգիք նոյն թարգմանութիւնն : Որով նոյն անցիք միայն Մեմփիսական թարգմանութիւնը կայ, որ և ձեռագրաց մէջ հազիւ երբեմն կը տես-

նուի : Յովհաննու Աւետարանի 18 ձեռագրաց մէջէն 13ը չեն պարունակեր մեր համարները, 3ը իւր բնական տեղը, իսկ 2ը լուսանցքին մէջ գրուած ունին :

Որով յայտ է թէ, 1⁰ Ղփտիք երկար ատեն մեր ուսումնասիրութեան նիւթ տուող տուները կարգացած չեն, 2⁰ թէ, ամենին խտր չեն գրած երկու համարներուն մէջ, երկուքն ալ չընդունելով, 3⁰ եթէ յետին ժամանակները ընդունել են, այն ալ շատ ուշ, և հետևարար արար թարգմանութեան ազդեցութեան պատճառաւ :

Արդ թէ որ ամփոփենք մեր ըսածներն և խորքենք ստոյգ սկիզբ մը, սոյն հետեանքն պիտի եմէ որ չորրորդ աւետարանին համարներուն վերաբերող վէճը, յԵղիպտոսէ ծագումն առնող, Եղիպտոսի մէջ տեղ վէճ մ'է : Մի միայն երկիր որու համար կարենանք ըսել թէ ուրիշներու վրայ ազդեց մինչև ինչքը բնաւ ազդեցութիւն չկրեց, Եղիպտոս է : Եթէ Եղիպտոս Յովհաննու 3—4 տունները չունի, ոչ թէ Յոյնք և Լատինք պատճառ եղան անոնց վերնալուծն, այլ մանաւանդ թէ ինքն անոնց առիթ եղաւ : Իսկ Հայկականին վրայ աւերող է խօսիլ, վասն զի չորրորդ գրքէն վերջ է նոյն թարգմանութիւնը : Եւ ոչ իսկ Ասորիք այս կամ այն կերպով բան մը կրնային ընել : Եւ ընդ-

1. Հաւանական կը տեսնուի որ հայկական թարգմանութիւնը բոլորովին աւարտելէն վերջն ալ անգամ մ'էս քննուած ըլլայ Աղեքսանդրեան ձեռագրաց վրայէն և Աղեքսանդրոյ ազդեցութեան տակ զայս Մովսէս Խորենացի ինքնին կը վկայէ : « Ապա եկեալ թարգմանիչքն մեր՝ զորոց անուանքն յիշատակեցաք յառաջագոյն :

գաին զմեծն Սահակ և զՄեսրոպ յԱտիշատ Տարսնոյ : և մատուցին զԹուղթսն և զԿանոնս ժողովոյն Եփեսոսի՝ վեց սահմանեալ կանոնաւ զլսով : և զստոյգ օրինակս զորոց :
 2. Ըր առեալ մեծին Սահակայ և Մեսրոպայ, շարձեալ թարգմանեցին զմի անգամ թարգմանեալն : փութանակի հանգերձ նօքօք վերստին

Հակառակն իրենց վրայ կատարուեցաւ փոփոխութիւնը : Վասն զի Ասորիք չորրորդ, Հինգերորդ և յաջորդ գարեհուն ասէպ յԵզրպոստոս յունեցին, մանաւանդ թէ մաս մը մշտապէս կերպով անդ հաստատուեցաւ Աղեքսանդրիոյ և Նիտրիոյ վանատանց մէջ. և բնական էր որ չափով մը տեղւոյն ազդեցութիւնը կրէին : Ստոյգ և շատ ստոյգ ապացոյց մը կայ, Ս. Գրոց քննադատական ասպարեզին մէջ, Փիլոքսենեան թարգմանութեան յԵզրպոստոս 616—617ին վերաբննութիւնը. որ իւր աստղանշաններով, յորեքիկնեբով, լուսանցից մէջ նշանակուած ծանօթութիւններով ակնյայտի հեռք մը կը կրէ եզրպոստական ազդեցութեան¹ :

Իսկ լատիններէն ձեռագրաց գալով, այնչափ նուազ են, բազմաթիւ մնացածներուն, տարակուսի տեղի տուողներն որ և ոչ խօսքերնին կ'ըլլայ : Քանի մը յունարէն ձեռագրաց զոյութիւնը բաւական էր խնդրոյս առիթ առաւ համար. բայց թէ ուր, ինչպէս, ուսկից այդ փոփոխութիւնը կատարուեցաւ, հարցումներ են որոց ճիշդ պատասխան մը կարելի չէ տալ հինգ վեց օրինակներու առած տեղեկութիւններով :

Վերջապէս եթէ յունարէն գրչագրաց դասանք, պիտի տեսնենք որ ընդհանրապէս խնդիր վերջնադներն, ըստ վկայութեան զբեթէ ամէն քննադատից, անցած են Եզրպոստոսէ, եթէ հոն ալ չեն ընդօրինակուած. որով մեծամասնութիւնը սերտ կապակցուած մ'ունի նոյն երկրին հետ. և ամէն ինչ

յօրինակ նորագմամբ Բայց քանզի անգէտք էին մերում արուեստի, ի բազում մասանց թերացեալ գործն գտանէք. վասն որոյ առեսոյ մեծին Սահակայ և Միսրոպայ գմեց աստղեցիկն յԱղեքսանդրիա՝ ի շեզոս պանծալի, ի ստոյգ յօղանդ (տեղեկանալ) ձեմարանին վերարանարեան (քննադատութեան) » :

(Մովս. Խոր. Գ. ԿԱ) :

1. Ձեռք տարակուսի որ Բար-Ներէսն նոյն տուներու խանդարման գոյութիւնը Հայերէն կամ Ղփտիներէն սորված ըլլայ, կամ նոյն իսկ Փիլոքսենեան թարգմանութեան աստեղանշներէն :

խնդրոյն ծագման տեղին զԵզրպոստոս մեզ մատնանիչ կ'ընէ :

Հոսկ եթէ ակնարկ մ'ալ տանք բնագրին, անհնարին կը թուի բացարձակապէս որ Յովհաննոս Ե. զԽոյն մէջ պատմուած հրաշքից զխաւոր օղակը, այն է չորրորդ համարը, յետոյ ազուցուած ըլլայ. այլ ամէն ինչ կը մղեն այն համոզման թէ եղած է յապաւում մը, և այս յապուման պատճառն այնչափ զբընտական զիպուածի մը զէմ զինուիլն, որչափ աստեղանշի մը սխալ կիրառութիւնն և հասկըցումն եղած է :

Ն. Բ. ԶՐԱՔԱՆՍ

ՃԱՒԱՅԻ ՀԱՅ ԳԱՂԹԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Ե՛րբ են եղած առաջին գաղթող Հայերը ի Ճաւա՝ և թէ ճիշդ որ թուականին գաղթած են, ի հեծուկս ամէն ջանուց չգտանեմ ուրեք յիշատակութիւն : Սակայն այսչափ յայտ է զի ի սկզբան ութնասներորդ դարու Մարգարտ քաղաքէն նոր Զուլայէ պաղթած մէկ քանի Հայեր գնացած են եղել նաև ի Մանիլա՝ և ապա անտի հեղած են ի Ճաւա և իրենց բնակութիւն հաստատած են ի Պաթալիա մայրաքաղաքին :

Հային յատուկ աշարլուութեան՝ և մանաւանդ ժամանակին բարեյաջող հանգամանաց շնորհիւ շատեր վաճառականութեան մէջ լաւ յառաջողութիւնով մեծ հարստութեան են տիրացած, ոչինչ նաւազ քան Բրիտանական Հնդկաստանի Հայերը :

Ազգասիրութեան և եկեղեցասիրութեան սիրալի յիշատակներ են մնացած ապագայ սերնդոց :

Երջանկայիշատակ բարեբարաց կարգին մէջ առաջին տեղ կը բռնեն Ալա Գէորդ Մանուկ (Մանիլարանց), Սորա երկրքին հարազատ ըրբ՝ Տիկին Մարիամ Յակովբ Յարութիւնեան և օրերոյ Թագուհի Մա-